

Սա՛ է, որ վե՛հ հանդիսից մէջ
 Երանդանայից կ'ըստաստարկէր,
 Եւ բարեպաշտ ոգւովն անէջ
 Ամենուրեք հասնել կ'ուզէր:
 Որ շատ ծաղիկ, շուշան և վարդ,
 Աբրտին ըզմիցն հետ աներկբայ,
 Աբրբավարին կը դնէր ի գարդ,
 Եւ որչափ գո՛հ դէմքն էր վըրկայ:

Ս' ա՛յն է ուրեմն, որ շատ որայ
 Իմաստութեան ամբարկով,
 Պարգեւելիք առատ ընծայ,
 Մեծ ասպարէզ կըրպէք փութով.
 Եւ պաշտօնեայ եղաւ էին
 Սուրբ տաճարացն ու խորհրդողոց.
 Լոյս ճըշմարիտ և սունել տնգին
 Տալու թըշուառ հոգեւ ճողոց:

Ո՛հ, դու ես դու. ահա կ'ճանաչում,
 Հաւատոց հորն անուամբ կոչուած
 Դոր դեռ օծնալը Հայր Աբրահամ.
 Որ, հոգելից բազկատարած,
 Եղար շնորհօքն աստուածային
 Ամանհ Գառնի զոհազործող.
 Դոր կեանք մ'առած, իբր անմարմին,
 Փոխան կեանքիս այս գետնասող:

Բայց ինչո՞ւ այսպէս կը փութաս
 Թողուլ ըզմեզ, թըշուխ ի վեր.
 Ո՛հ, չե՛ս գիտեր որ նորահաս
 Քեզ կ'ըստասեն անթիւ հունձքեր:
 Եկեղեցեաց բեմք և խորանք,
 Մանկանց մատողջ մըւթերուն հետ,
 Կ'ուզեն ձայնիդ տալ արձագանգ.
 Կայծ առնուլ սիրտք՝ սրբտի կրակէդ:

Տես, տես քանի՛ գուժ ու գորով ...
 Մեծ ու պըզտիկ քո հոգեկիցք
 Կ'հայցեն անդուլ շերմ աղօթքով
 Առողջանալը սըրտմալիցք:
 Տես, տես ահա բողբոսնուէր
 Դաւա անխոնջ վերանցարող
 Անթուն հրսկելը շատ գիշեր
 Ի գորաւիզըն հիւանդիդ: . . .

Բայց նա զգացած է հիասքանչ
 Երկից սիրոյն անուշութիւն,
 Եւ երկրաւոր լոյսն ու ճանննջ
 Ալ մութ կու գայ իւր անքերուն:
 « Ձիս կը կանչէ վերին պատգամ,
 Ընկերակիցք իմ սիրային,
 Մընաք բարեաւ, կ'ըսէ, կ'երթամ,
 Բայց ձեզմէ սիրտս է անմեկին:

« Գրտած բարեացո՞ւ էր իմ փափաք
 Փոխադարձել փութովք ջանից.
 Հայէ՛ր կենացս ամբողջ իսկ ճրագ,
 Իդձս էր բլլալ ձեզ գործակից:
 Բայց իմ պակասքս լեցուցէք
 Իտք, ո՞վ ընկերք իմ անձկալիք.
 Չեզմով ըլլան մեր վանորէք՝
 Եւ ես արդեամբ ժիր մեղուաց լիք:

« Կ'երթամ, կ'ըսէ, մընաք բարով
 Աստուածանուէր Հայրք և Եղբարք.
 Շատ է խոռված աշխարհիս ծով,
 Ատեղթը ըլլան միշտ լուսավառք.
 Եւ անոնց շողն ու շաղ անուշ
 Հեռացընեն վաննեն ձեզմէ
 Ամէն սեւ ամպ ու սրբտի փուշ:
 Միակ բաղանքս այս էր. . . և է »: . . .

Քեզ կ'երանեմ, ո՞վ սիրելի,
 Որ սըրբանման ունեցար մահ,
 Եւ անդընդոց արհաւրօք լի
 Վերջին կամուրջն անցար անահ:
 Դու նահատակ մի նորասօսանչ
 Համբերութեան մեր մէջ եղար,
 Լի վէրքերովդ շարատանջ.
 Եւ, ախ, յանկարծ մեզմէ թըրար:

Թըրաւ, սլացաւ, հասաւ քոյդ կառք
 Դըպատակին՝ յաղթանակաւ:
 Մեծ են անշուշտ արդ վարձքը և փառք.
 Իսկ մեր, . . . ո՛հ, մեծ է սուգն ու ցաւ:
 Այո՛, մեր սուգն ու սըրտմութիւն
 Մեծ է, իրաւ, ու չի դադիրք
 Քանի յիշելք քո քաղցր անուն,
 Քանի տեսնեք ընկերքը ընտիր:

Բայց ո՛չ, . . . Կադրին թող լացն ու սուգ.
 Մեզ ըստփոխն՝ վարձը պայծառ:
 Այո ստփոխիք. մի նոր նեցուկ
 Դու մեզ երկից մէջ աւելցաւ:
 Հ. Գ. ՆԱԶԱՐԵԱՆ



ԵՒՐՊԱՅԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

« Շիրակ » Վերածնունդը. — Արշակ Զօպանեանի
 « Les troubadours arméniens ». — Ամարիտի
 Ոորագրոյ թիւը. — Հայկական Ոոր թերթ մը.
 ՆՈՐ ՀԱՆԴԷՄ

Եզրիպտահայ գրագէտները, վայրկեան
 մը՝ ժամանակի միջոցորտին, — գործա-
 դուներու ազդեցութեանը ենթարկուած,
 վերստին ի լոյս ընծայեցին Շիրակը, Խորմ-
 բագիրը, Ա. Արփիար, Եզեկելիէի տե-
 սիլըը կ'ունենայ « Գրանիկ մը շուրջ » որ
 հայ ժողովուրդն է. Գր պատմագրէ թաղա-
 թականութեան աստիճանաւոր փոփոխում-
 ները մինչեւ այս շրջանը, ուր ազդեցը,
 անշուշտ զագաթնակէտը հասած ըլլալուն
 համար, հակիւ կը թուի. նոյն յոյսերը,
 զայրոյթով խառն, կը նշուլին Տիրան Քէ-

լէկեանի « Արիւնի փոխարէնը » յօդուածին մէջ :

Դանիէլ վարուժանի ցերթուածը — « կըռուի երթ » — վսեմ քայլերզն է արգարութեան գինուորին՝ որուն հետ Հայունհին ազգի դաշտը կ'իջնէ՝ մագերը փոթորիկնեւրուն սուած :

Երգի մը մէջ, ուր հաւասար քայլով կ'ընթանան Վսեմն ու Գեղեցիկը, Զայրոյթն ու Սէրը, աններդաշնակ գոյներ են այն սողերը՝ որով գրագէտի մը սենեկին տեսարանը կը նկարուի :

Ինչ, երբ տեսար գրտեղանիս միշտ առջեւ
Սյւ իմ մտայլ ւոգիս, սի կոյս, կարծեցիք
Թէ պիտի հեղ զմեզս միշտ . . .
Ինծեմ նստու թուզթ և զիրք :
Տանդեն բոցին ես կը նեւեմ :
Գերեզմանոց կը նեւեմ ես
Գերեզմանը՝ զոր պնքան ստեմ սիրեցի :

Երկու հեծեալները, որ արդարութեան դասն ընելու կ'իրթան, աւելի վեհ պիտի երեւէին՝ եթէ չտեսնէինք անոնց ելնելը . . . գրագէտի մը սենեակէն :

Միք. Նարանեան աշխարհագրական տեսութիւն մը կը նուիրէ Հայ. ուսանողական միութեան հրատարակած հայկական քարտէսին, ուր մի քանի սխալներ կը մատնանշէ : « Հողմտիք » յօդուածէն վերջ, որուն նիւթն է Բարթ. եպս. Զամչեան, կը յաջորդեն երկու տեսութիւններ « Միջազգային » և « Ազգային » կեանքի վրայ :

Կը մաղթենք յարուցեալ թերթին փութով հաւաքել իր շուրջ աշակիցներ, ընծայելու համար հայ ժողովրդեան այն գաւառը՝ ուր ցորենաշատ դաշտեր և սրբազան հնութիւններ սովոր ենք երեւակայել :

*

Փարիզու մէջ, աշխատութեամբ Արշակ Զօպանեանի և ծախիւք Պօղոս փաշա Նուպարի, հրատարակուած է հայ բանաստեղծութեանց հատորը . « Les Trouvères arméniens » : Բոլոր հայ աշուղները, Նահապետ Քուչակէն մինչեւ Ղունկիանոս, մինչեւ Սայաթ—Նովա, հաւաքուած են

այստեղ, քիչ մը շփոթած, իրենց նորունկնդիրներու տեսլեամբ :

Իրենց լաւագոյն երգերը պիտի նուագեն. ցերթողական մրցման տեսարան մը : Յաղթականը, անտարակոյս, է Նահապետ : Պիտի երգեի հայ աշուղները, գաղղիերէն : Անոնք, եթէ կենդանի ըլլային, յանձն պիտի չառնուին գրականութեան մայրաքաղաքին մէջ երեւիլ . — անգէտ էին, իրենց նուագարաններուն պէս, իրենց ձայնին քաղցրութեանը : Բայց մահէն յետոյ՝ հեղինակը զրկուած է կամբէ :

Կը համարուի, ընդհանրապէս, թէ թարգմանութեան մէջ՝ միշտ քնագիրը կ'աղօտանայ : Հակառակն է, երբեմն . արեւելեան այլաբանութիւններ, մեզի սովորական, գաղղիերէնի մէջ, որ տարբեր պատկերներու վարժուած է, կը զգենուն թարմութիւն . սովորութիւնն ալ աննշական է : Ամերիկա նոր էր Եւրոպայի, հին իր քնակիչներուն : Օտար ընթերցող մը, քնագրի լեզուին անգէտ, յաճախ հեղինակին կ'ընծայէ գաղափար մը՝ որ ամբողջ ազգի ստացուածն է : Եւ հայ աշուղներու երգերը, որ կը կորսնցնեն իրենց ընտանեկան անուշութիւնն, ուր պլպուի դայլայլիկը կայ միշտ, կը ստանան՝ ի փոխարէն՝ նոր յստակութիւն մը . ի յայտ կու գան տերեւերու մէջէն . գրական վայելքը, այստեղ ուզողակի գաղափարէն կու գայ, և ոչ թէ ծանօթ սիրելի ձայներու հեշտանքէն :

Ո՛րքան քնականութիւն և ազատ ոգեւորութիւն այս երգերուն մէջ, քնութիւնն է որ կը խօսի, անվախ պարսաւէ : Ամբողջութիւնը յաճախ զուրկ է ծրագրէ, և կը սկսի պատմական ոճով . « Այս սառւտ, այս գիշեր » . որ սակայն, փոխանակ երգը արձակային ընելու, կ'ազդէ վստահ հաճոյքը՝ ճշմարտութեան :

Գրագէտն և գործոյն Մեկենասը, շնորհապարտութեան նոր առիթ մը կ'ընծայեն հայ ժողովրդեան :

*

Անահիտի վերջին թիւը (մարտ—ապրիլ—մայիս) կը պարունակէ « Ռուսիա և Հայերը » վերնագրով քաղաքական առաջնոր-

դոդ յօդուած մը՝ 50 էջով, Դանիէլ Վա-
րուժան կ'երազէ, իր գրասեղանին վրայ
դրուած « կարմիր հող » ի մ'առջեւ:

Գոցե իր զոյճ բոսոր
Չէ պարզեւուած բնութեան ներուճ օրէնքն:
Գոցե իր մէջ կը բարախին սակաւն:
Դարերը հին հին փառքի,
կայծն ամբակուս ամբակներու, որոնց սուր
Արշաւը օր մը ծածկեց
Հոյզեան վաշտերն յաղթութեան տար փոշիով:

Էլ այսպէս, իւրաքանչիւր նայուածքին,
կարմիր հողէն կը բարձրանան օդին մէջ՝
փառքի կամ տառապանքի տեսիլներ, նկար
մը Անցեալէն կամ Ներկայէն, որ զինքը
կը մղեն

Մերթ արցունքի և ըստեպ գո՞ւ մտունչներու:

Կովկասեան ընկերութիւնը, բաղկացեալ
Հայերէ, Վրացիներէ, Ռուսերէ, երեկոյթ
նը տուած է ուր Պ. Մուղունեան և Օր.
Մ. Բարայեան արցունքներ խլած են
ունկնդիրներէն՝ իրենց սրտայոյզ նուազա-
ծութեամբ: Արշակ Չօպանեան, այդ առ-
թիւ, արտասանած է՝ հայ ընթերցումներ
և արեւելեան երաժշտութիւնը մեկնարա-
նած « յստակ ու շահեկան » բանաստու-
թեամբ մը, ինչպէս կ'ըսեն փարիզեան
թերթեր: Տեղեկատուութիւնէ մը վերջ՝ այդ
երեկոյթի մասին, կը հրատարակուի փա-
րիզի Միութեան կանոնարարութիւնը և ա-
պա թիրեաքեակի « Ֆիրտուսի » ի թարգ-
մանութիւնը: Յ. Թիրեաքեան վանկերու
թուլին միայն ուշ կը դնէ. կը գործածէ
ընտիր լեզու մը. բաղձացուած թարգմա-
նիչ՝ պարսկական գլուխ-գործոցին:

*

Յիշեցինք Փարիզի հայ ուսանողական
միութեանը ի լոյս ընծայել սկսած կիսամ-
սեայ թերթ մը, « Նոր հանդէս » անունով.
նա « պիտի ջանայ ծանօթացնել Հայոց
մասին օտար լեզուով լոյս տեսած կարեւոր
աշխատութիւնները և ամփոփ տեղեկու-
թիւններ և տեսութիւններ տալ միջազգային
հասարակական և քաղաքական այժմէու-
թիւններու և մասնաւորապէս հայկական
հարցի և կեանքի իրականութեան մասին »:

Թերթը կազմուած է 16 եռասիւն էջե-
րէ: Խմբագիրն է Ս. Մինասեան:

Հասուածներուն մէջ, ամենէն հետաքրք-
րականն է զերմանացի հոշակաւոր արեւ-
ւելագէտ բանաստեղծի՝ Ռիւբէրթի Արշակ
Բ.ի վրայ գրած թատերագութեան մէկ
նմոյշը՝ զոր կը ներկայացնէ Օտա Ալկիս:
Պոօֆ. Քարատ, կղզեկիս մէջ ռուսեան-
սիրութիւններ կատարած պահուն՝ յաճախ
կը խօսէր այդ գեղեցիկ ողբերգութեան վը-
րայ որ ձեռագիր կը մնայ դեռ:

« Նոր հանդէս » ի մէջ թարգմանուած է
Դրաստամատի և Արշակայ տեսակցութիւնն
ու մահը:

Արշակ ծեր է, կոյր, մտոցուած կը կար-
ծէ զինք ամէնքէն. Դրաստամատ կը ներ-
կայանայ իրեն. թագաւորը շի ճանչնար
զայն ի սկզբան: Դրաստամատ կը հա-
գուեցնէ իրեն արջայական զգեստներ և կը
ներկայացնէ Շիրազի զինուով ըն բաժակ
մը. յետոյ կը հարցնէ:

Դրաստամատ. Ռ՛-ր կը տեսնես ինքեմբո՞ր:

Արշակ. Աքրոնական զակիւիս մէջ, գահիս վրայ բազ-
մած, ինչպէս երբե՞նք ... Ի՞նչու գիտեց զուր բարեգո-
կ արականք ձեզ: Այլ եւս ի՞նչու սիրակ եմ, ի՞մ շքեալ
պարտեղիս մէջ: Ի՛նչ սիրուն տեսարան:

Յետոյ Արշակ կը տեսնէ իր Բարա որ-
դին (Ռիւբէրթ Պապը Բարա կ'անուանէ) որ
հետեւելով Ամմիանոս Մարկելիլիոսի՝ որ

« կը վերաջանայ Հայաստանը ազատելու համար.
անոնց մեղսողներ կը շուէ կաթողիկոսը և յարակիւն
նշաններ բերք կու տայ. իրենց մարտագոյն է « Ար-
շակ, Արշակ », որով ողբերգութեան պարսկական դու-
րերը ընաջիւղ կ'ընեն:

Բայց Դրաստամատի Շիրազի գինին՝
ազատարար բայն մը կը պարունակէ. Ար-
շակ կը մեռնի:

Դրաստամատ. Պու Բարաք մեռաւ և Հայաստանը
ընկաւ: Չօպէրի քեզ ըսէի: ... Իր շրթունքներէն կը
խեղձ քունը, և կը քնոտմ մտնուան ալ մեջ, ինչպէս
երբե՞նք՝ իր կենդանութեամբ, արքայիս ոտքերուն առ-
ջեւ: Գիշեր բարի:

Ռիւբէրթի ողբերգութիւնը բոլորովին
անյաջող է իր վերջաւորութեան մէջ: Իը-
րաստամատն է որ գթութեան համար կը
սպաննէ իր տէրն և ինքզինքը: Արշակայ

հոգեկան ճգնաժամը, որ կը յաջորդէ իր վայրկեանական ուրախութեան, ներքին կըրքերու աստիճանաբար փոթորկուելը՝ մինչև վերջնական անձնասպանութեամբ, բուրբ սարսոցնող վայրկեանները՝ յորում Բուզանդ շնչասպառ զմեզ հանդիսատես կ'ընէ Արշակի մահուան, կենթարկուած են հոս նորահնար ցրտութեան, և Ռիւքքէրթ, ջանալով Բուզանդէն արտուղի, անկից ստորին մնացած է: Ոճը, սոյն հատուածին մէջ, լի է բառերու տաղտկալի կրկնութեամբ: Գեղեցիկ ներկայացուած է միայն Արշակի վայրկեանական ուրախութիւնը, իր արքունական խրոխտանքի և յիշատակներու վերադարձը:

Օտա Ակիի մտադիր է օտար զրականութեանց մէջ փնտռել ուրիշ գեղարուեստական գործեր՝ ուր հայ մ'ընտրուած ըլլայ իրբէւ դիւցազն:

յ.



ՏՈՒՍՅՏԱՆԿՆԵՐ

Երբոր մութը սըփոէ իր քօղն, ո՞վ Արեւ, Արցունքներով կը կարմբես քու աչքեր, Եւ գերեզմանդ կ'երթաս փորել, անտարբեր, Ահաց մէջ՝ ուր կը մեռնիս դու ակներեւ ...:

Սակայն առտուն շուրերէն դուրս էլնելով, Ո՞վ դու անհուն փառքդ այս նքստմ աշխարհին, Շքեղութեանդ մէջը կ'ապրիս դու կըրկին, կը վերածնիս դիւցազնի պէս, անվըրդով:

Ո՞հ, տըրտընջալ կըրնամ միթէ տակաւին Ակամայ այս ծանըր բնօր կըրելուս, Երբ այս աստղը պիտի մարէ իրեն լոյս, Եւ պիտ' իջնէ իր դամբանը շըրային:

Եթէ մահէն կեանք կը ծնի իրապէս, Եւ կը նեղուին վերջէն հաճոյք ըզգալու, Ո՞վ բըռութիւն, օրհնեալ եղիբ յաւէժ դու, Ինծի ցաւեր կըրել տալուդ մըշտապէս:

Թարգմ. « ՍՓԻՆՔՍ »

Ռ. ՎԱՆՆԵՐ

ՀՈՆ Է ՈՐԴԻՍ

Մարգագետնիս մէջն այս ժըպտուն, Գոնջ այս ծաղկեայ հողակոյտին, Ո՞վ է արեօք կինն այդ սիրուն Որուն աչքէն արցունք թափին: « Ի՞նչ է պատճառն քու վիշտերուդ » : — Ոչ ոք սըբբէ պիտի աչքիս Յօղն, որ թըբջէ այս հողակոյտ ... Հո՞ն է որդիս:

Ո՞հ, այս վարդը որ ինքնիրմէն Բուսու որդւոյս շիրմին վըբայ, կը նըկարէ գայն ինձ նորէն: Ասո՞ղ, տես ի՞նչ սիրուն էր նա: Իրենն էր ճիշդ մյս թարմութիւն. Գոյնն իր կարմիր, ահա, առջիս ... Բոյրն այս անոյշ ... իր շունչն է բուն. Հո՞ն է որդիս:

Ե՛կ հիանամ վըբազ մօտէն: Ահաւասիկ որդւոյս պատկեր. Ո՞վ պիտ' տայ ինձ ժըպտն իրեն, Մանաւանդ իր քաղցր համբոյրներ: Երկի՞նք. կ'ըզգաս դու այն հողմիկ Որ մօտեցուց գայն շըթունքիս. Նա հակած է դէպ իր մայրիկ ... Հո՞ն է որդիս:

Տայր թէ բազդը նախանձաւոր Յըզփէր ըզթեզ բարթքներով. Եւ տար քեզի ընկեր մ'ազուոր, Որդիդ փակէր աչքդ իր ձեռքով: Ես ... ծաղկն այս որ պաշտպանեմ, Ամէն առտու պիտ' տեսնէ գիտ. Ալուր Բ՛նչ պիտ' ըլլամ, գիտեմ. Հո՞ն է որդիս:

*
**

Ճանապարհորդն յաջորդ տարին կեաւ հոն իբր մի բարեկամ: Թառամած էր վարդը յօստին, Մեծցած զըտաւ և գերեզմանն ...: Երբ հովիւին հարցուց վըշտաւ թէ ո՞ր է արդ օտարուհին, Նա գերեզմանն ցոյց և բուսու. Հո՞ն երկուքնին:

Թարգմ. « ՍՓԻՆՔՍ »

ԷՕՁԵՆ ՍՅՈՒԳ